



ՄԻՈՆ

ԼԹ.

ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԳՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԵՏՏՈՆԱԹԵՐԻ ԵՐՈՒՍԱԿԼԵՄԻ ԼՍՑ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

سورتن مجلة رمنية شهرية، دينية، ادبية، علمية

"SIRON" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

Հոկտեմբեր

Թիւ 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«ԵԿԱՅՔ ՇԻՆԵՍՑՈՒՔ ՍՈՒՐԲ ԶԽՈՐԱՆՆ ԼՈՒՍՈՅ ...»

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիինուիրական պատմութիւնը կը բացուի կառուցումովը մեր հաւատքի անստան կեդրոնին՝ Սուրբ Էջմիածնի: Կառուցում մը, որ նիւթական շինարարութիւն մը ըլլալէ աւելի է՝ մանաւանդ գերազոյն յաղթանակը քրիստոնէութեան՝ հեթանոս պաշտամունքներու եւ խաւարին վրայ: Կառուցում մը, ուր իրենց աշխատանքով ու այդ ճիգին մէջ դրուած հաւատքով իրարու կը միանային հոգեւոր իշխանը՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, եւ երկրային իշխանը՝ արքան հայոց աշխարհին:

Ու բազմիմաստ այս միութիւնը դարձաւ ընդհանուր ոգին եւ նկարագիրը մեր եկեղեցիի ու ժողովուրդի պատմութեան, տալով անոր առանձին դիժ, ինքնայատուկ դրոշմ, ուրիշ ժողովուրդներէ եւ եկեղեցիներէ զատորոշող յատկութիւն:

Դարերու վրայ երկարող մեր ցաւատանջ պատմութիւնը յաճախ վկայութիւնն է անհատներու քաջագործութիւններուն,

արարքներուն եւ հայրենանուէր հերոսացումին: Սակայն մանաւանդ մեր պատմութիւնը կը հանդիսանայ անջնջելի յուշագիրը այն մեծագործութիւններուն՝ որոնցմով փայլեցան մեր ժողովուրդի թագակիր թէ համեստ զաւակները շինարարութիւններու եւ բարեգործութիւններու մարզին մէջ:

Այսպէս, թագակիր Լեւոններ իրենց փառքին հասան մասնաւորաբար շնորհիւ այն ոգիին՝ որով մեր երկիրը օժտեցին Հիւանդանոցներով, ծերանոցներով եւ մանաւանդ եկեղեցիներով: Եկեղեցաշինութիւնը դարձաւ նկարագիրը Հայուն, որովհետեւ ամենէն խորունկ բնազդով խոնարհագոյն մատուռին մէջ իսկ ան տեսաւ իր հաւատքին ու ցեղային գոյութեան հաստատ խարխիւն ու անփշրելի վահանը:

Եւ Գագիկներ ու Պահլաւունիներ, եւ կամ անհատ Տիգրան Հոնենցներ մէկ հատիկ մատուռի մը իսկ վրայ չվարանեցան թափել թագաւորութիւն արժող հարստութիւններ, համբուրելի համեստութեամբ յետոյ պարզապէս անկիւն մը արձանագրել տալու՝ թէ «Շինեցաւ եկեղեցիս յամի... Ողորմի ասէք»: Բազրատունեաց փառապանծ մայրաքաղաքը՝ հռչակաւոր Անին, այս ոգիի մարմնաւորման գեղեցկագոյն եւ ամենէն կատարեալ օրինակը կը հանդիսանայ: Տրուած քաղաքական բարենպաստ պայմաններու տակ իր բնածին յատկութիւններուն եւ ընդունակութիւններուն պտուղը վայելող բարեկեցիկ Անեցին, իր ուշադրութեան եւ հոգածութեան առաջին առանցքը կը վարձնէր եկեղեցին, ու պատմութեան համար շատ կարճ, ակնթարթի համարժէք ժամանակաշրջանի մը մէջ՝ Անին կը վերածէր հազար ու մէկ եկեղեցիներու շքեղ դշտոյին: Արքաներուն չափ եւ իշխաններուն, համեստ Հայորդիներ ալ կ'ընծայարեբէին ինչ որ ունէին, երբեմն աւելի առատաձեռն ազնուութեամբ ու վեհութեամբ՝ քան «իրենցմէ աղէկները»:

Առաջին Աշխարհամարտի ընթացքին մեր ժողովուրդին բաժինը եղած ամենէն վայրագ արհաւիրքէն ետք, ի սփիւռս աշխարհի հովին տրուած Հայորդիներուն համար նո'ր իմաստ եւ նո'ր ստիպողականութիւն զգեցաւ եկեղեցաշինութիւնը: Դպրոցներէն առաջ ու ամէն բանէ վեր, Հայ եկեղեցին էր ու է՝ տակաւին այն միակ հիմը՝ որուն վրայ կրնար յենիլ մեր գոյութիւնը, մեր կեանքը իրբեւ Հայ:

Եւ յիսնամեայ պանդուխտ մեր գոյութեան ամենէն սրտա-յոյզ իրազործումներէն մին կը մնայ եկեղեցաշինութեան այն թափը՝ որով, կարճ ժամանակի մէջ, հեռաւոր գաղութներ իսկ կրցան օժտուիլ իրենց աղօթատեղիներով: Այդ եկեղեցիները,

գրեթէ միշտ բարձրացած անհատ Հայորդիներու նուիրատուութիւններով, պարզ մատուցած կամ հոյակերտ մայր եկեղեցի՝ ցոլացուցած են դարերու արքայնէն եկող մեր նախնիքներու ոգին եւ հաստատեց, առանց որոնց չէնքերն ու շինարարութիւնները ոչինչ պիտի արժէին:

Բարերարներու հոյլ մը, այսօր, իր զոհարարութիւններով եւ անսակարկ առատաձեռնութեամբ, օժտած է մեր գաղութները եկեղեցիներով, հաստատութիւններով, կրթարաններով կամ մշակութային կեդրոններով, աստանդական Հայ զաւակներուն յնձեռնիով աղատ պատեհութիւն Լուսաւորչածէս աղօթքի, Հայր յոյսի ու սուրբի եւ հայ մթնոլորտով առլի ընկերային ու մշակութային փոխ-յարարարութեան:

Մեծանուն այդ Հայորդիներէն մին է անտարկոյս Ադնուրայրգ Տիրա Յարութիւն Թաղոսեանը, որ տարիներու իր ազգանուէր ծառայութիւններն ու բարերարութիւնները կը պսակէ՝ ստանձնելով ամբողջական ծախսը Յորդանանի մայրաքաղաք Ամմանի մէջ կառուցուելիք Սուրբ Թաղէոս Եկեղեցիին:

Պրն. Թաղոսեան մեծազոյն չափով բաժին առած է Նիւ Եորքի եւ ընդհանրապէս Ամերիկահայ գաղութի ազգային գործերուն մէջ, միշտ չլիանալով իր նիւթական աջակցութիւնը համայնքային բազմազան ձեռնարկներու: Միայն վերջին շրջանին, հաւաքական ջանքերով Նիւ Եորքի մէջ կառուցուելի սկսած Մայր Տաճարի շինութեան Փօնտին ան բերած է իր մասնակցութիւնը՝ նուիրելով 25,000 տոլարի պատկառելի գումար մը:

Սակայն ինչ որ կը յուզէ մեզ ու կը գրաւէ, այդ՝ Պարոն Թաղոսեանի հետաքրքրութիւնն ու սրտցաւ հոգածութիւնն է հեռուոր գաղութի մը կարիքներուն հանդէպ, եւ զանոնք դարմանելու իր որոշումն ու վճռակամութիւնը:

Արդարեւ, երկար տարիներ, այն օրէն երբ Պաղեստինեան ընդհարումներու ընթացքին եւ աւելի ետք, Պաղեստինահայութեան մէջ մեծ մասը կայք հաստատեց Յորդանանի մայրաքաղաքին մէջ՝ ի ինդիւր ապահով կեանքի եւ ապրուստի, անհրաժեշտութիւնը զգացուեցաւ սեփական եկեղեցի ունենալու, ազգային վարժարանի մը հետ:

Այդ անհրաժեշտութիւնը տարիներով մնաց զօրաւոր կերպով զգացուած երազ մը եւ իղձ մը միայն, որովհետեւ Ս. Յակոբեանց Վանքին (որուն հովանաւորութեան եւ հսկողութեան տակ կ'ապրի ու կը գործէ Ամմանի Հողեւոր Հովուութիւնը) նիւթական պայմանները ձեռնառու չէին նման ձեռնարկի մը իրադրոժման: Անմիջական եւ առօրեայ պէտքերու համար եղած առժամեայ

կարգադրութիւնները հազիւ թէ կարենային գոհացնել Ամմանի Հայ դաղութին հոգեւոր կարիքներն ու պահանջները:

Ծնորհիւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան եւ Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան, 1962-ին կարելի եղաւ Ամմանի գեղեցիկ բլուրներէն մէկուն կողին բարձրացնել Վ. Իւզպաշեան-Գ. Կիւլպէնկեան Մանկապարտէզն ու Նախակրթարանը, որ, հաստատուած հայաբնակ թաղամասի մը մէջ, առաջին օրէն իսկ նախաինամական դեր ունեցաւ դաղութին կեանքէն ներս:

Իսկ այժմ, նոյն Վարժարանին կից եւ գրաւիչ դիրքի մը վրայ, շուտով կը բարձրանայ Հայ Եկեղեցիի Կաթուղիկէն, իր զանգով տաճարին ու դպրոցին շուրջ համախմբելու համար Ամմանի Հայ դաղութին անդամները:

1965-ի Հոկտեմբեր 10-ին, Կիրակի կէսօրէ ետք, Մեծայարգ Բարերարին ներկայութեան կատարուեցաւ Ամմանի Ս. Թադէոս Եկեղեցիի Հիմնարկէքի յանկուցիչ արարողութիւնը եւ Ամենապատիւ Պատրիարք Ս. Հօր Աջով օրհնուեցան Հիմնաքարերը: Խորհրդանշական այդ արարողութեամբ, դրուեցան հիմերը այն շէնքին՝ որ պիտի ըլլայ միացնող ուժն ու շաղախը Ամմանի հայութեան. ու ասիկա դեր մըն է, զոր այսքան երկար դարեր կատարեր է Հայաստանեայց Եկեղեցին մեր պատմութեան լուսաւոր եւ մանաւանդ մութ ու մռայլ օրերուն:

Ամենէն ազգայինը իր նկարագրով, եւ ամենէն ազատամիտն ու յառաջահայեացը միաժամանակ, Հայ Եկեղեցին վէմն է Հայ կեանքին, հէքեաթային այն թանձր արմատը, որ իջնելով ցեղային մեր հոգիին մինչեւ մթին ու խորախորհուրդ ալքերը, խաղաղ կեանքի մոլորումներուն եւ ճգնաժամային օրերու վրտանդներուն առջեւ կրնայ բարձրացնել անհրաժեշտ պատուարն ու թումբը:

Ու այսպէս, մեր ժողովուրդը դարեր շարունակ յարատեւելու իր կամքն ու զօրութիւնը ստացած է Եկեղեցիէն, միեւնոյն ատեն անոր տալով կենսատու աւիշ: Անքակտելի այս միութիւնը, հազար ու մէկ աղէտներու եւ եղեւններու բովէն անցած, եւ աւելի՛ զօրացած դարերու փորձառութեամբ, այսօր է՛ եւ կը մնա՛յ նախապայման այն իրողութիւնը՝ որուն վրայ հաստատուած է արտասահմանի մեր Հայ կեանքը:

Իսկ Մեծայարգ Տիար Յ. Թադոսեանի նման ազնուական Հայորդիներ, որոնք իրենց առօրեայ բազմազան զբաղումներուն

եւ մտահոգութիւններուն մէջ իսկ կրնան յուզուիլ մեր ազգային ցաւերով եւ դործնական միջոցներու դիմել՝ Հայ կեանքը աւելի տանելի եւ նպատակաւոր դարձնելու համար, արժանի են ամբողջ Հայութեան երախտագիտութեան եւ յարգանքին:

Միջին դարերէն եկող գիշերային մեր աղօթքներէն մին կը հայցէ Աստուծո՛վ. «Ողորմեա՛, Տէ՛ր, գեկեղեցի շինողաց, պըտղատուից, սպասաւորաց...» Որքա՛ն շինողներ, որքան պտղատուներ եւ որքան համեստ սպասաւորներ է ունեցած Հայ Եկեղեցին անցեալ օրերուն, եւ որքա՛ն շատ է թիւը հիմա անոնց՝ որոնց անունները համեստօրէն կը զարդարեն Հայ Եկեղեցիներու ճակատները:

Եւ որքա՛ն արդար ու իրաւ՝ անորոշ ու նեղ այս օրերուն գիտակցիլ նման բարերարութիւններու տարողութեան եւ իմաստին, ու բոլոր գովքերէն յետոյ եւ անոնցմէ վեր՝ խնդրել

«Ողորմեա՛, Տէ՛ր, գեկեղեցի շինողաց...»

Ա. Գ.